

ՏՊԱԽՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ
ՀՐԱՄԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՔՆ

Իրեն տպաւորութիւն և իրեն խորհրդածութեան նիւթ միանգամայն, շահեկանութենէ զուրկ չի կրնար նկատութիւ քըսանօրեայ (Նոյ. 5-25). ժամանցը, զոր նորընտիր Ա. Պատրիարքը երուսաղէմ առաջնորդող պատուիրակութիւնը ունեցաւ եղիպատուի Հայութեան մէջ :

Այս մարմինը, որ կը քաղկենաբ կ-
Պոլսոյ Երուսաղէմի Պատր. Փոխանորդ Սբմ-
բատ Սբրագանէ, Ժառանգաւորաց Վրժ. ի
Տեսուչ կիւրեղ և ուսուցիչ Նորայր վար-
դապետներէ, ամէնէն առաջ և ամէնէն ա-
ւելի ազգուած է այն խանգամա ողեռ-
ութենէն, զոր Հայ ժողովուրդը Գահիրէի
և Աղեքաննզրիոյ և այս երկու քաղաք-
ներու միջև ու Երուսաղէմէն Գահիրէ ճամ-
բու վրայ եղած քաղաքներու մէջ ցոյց
տուած է կրօնքի զաղափարին և Հայ եկե-
ղեցոյ զգացումին հանգէպ:

Երուսաղէմի պատրիարքական ընտրութիւնը, և նորընտիր պատրիարքին իր պաշտօնավայրը առաջնորդուելու արարողութիւնը, իրբև եղելութիւն, առիթներ եղած են պարզապես ժողովուրդին հոգւոյն խորը թաքնուած բայց չչիշած խորհրդաւոր զօրութեան մը, կրօնքին սէրը, երևան բերելու համար սքանչելի գեղեցկութեամբ. ու Երուսաղէմ, Առաջնական Արոռ, Պատրիարք, Միաբանութիւն, այս բառերը կամ անունները կայծեր միայն եղած են բաց օդին հանելու՝ բոցավառելու համար լոկ հզօր և մաքուր այն հուրը կամ հրայրքը, զոր աւանդականացած բարքեր կամ ազգայնացած բնազդներ գրած և խորունկցուցած են այլ ևս այս ժողովուրդին սըրտին մէջ :

Այս ողերրութիւնը իր իրական պատկերացումին մէջ ցոյց տալու համար աւելորդ չնկատուի թերեւս քանի մը մանրամասնութիւններ դնել հոս :

Պատուիրակութիւնը ամէն կողմ ու աշմէնուն կողմէ առարկայ եղած է ջերմօրէն յարգալից շահագրգութեան։ Երուսալէմի ազգային և պատմական սրբութեանց եւ

Հնութեանց, իրաւունքներու և առանձնաւ շնորհութեանց մտածումն ու խօսքը այժմ՝ ական հարց դարձած են օրերով, ու նույն բական քաղաքին մէջ միջազգային մեծութեանց գիրքին վրայ Հայութեան վայելած վարկն ու յարգը նշմարիս սփոփանքի մը կադուրը տուած են սիրտերուն:

Աւելի կենդանի եղած է կարծեա
հոգելոյն Պատրիարքին օրով Ս. Յակոբեանց
հովանիին տակ սկսուած եկեղեցական դաս-
տիարակութեան նոր ձեռնարկին վերաբեր-
մամբ ամէնուն հետաքրքրութիւնը . «Քանի
են Դուրեանի և Բարբէնի աշակերտները».

«Անսոնց հետեւող ուրիշներ կա՞ն տակաւին»։ ԱՅԱՐԾ քանի՞օ վարդապետ զրկուած է Եւրոպա, բարձրագոյն ուսման հետեւելու համար։ «Սկսած են նորերը քարոզել»։ «Երա՞ւ է թէ հինի և նորի խնդիրներ գոյութեան զիտին չեն դտած վանքին մէջ»։ պատուիրակները չեն կրցած առանց յուղումի զիտել ժողովուրդին երկիւղած նախանձաւորութիւնը այս և այս կարգի խընդիրներու մասին։ Ու պահքի պարտքոյն հոգը, որ մզձաւանջի մը պէս ծանրացած կը թուի ամէնուն մտքին և զգացումներուն վրայ, բացարձակապէս կը յայտնէ որդիվական խանդապատանքը զոր ամէն Հայ կը տածէ Հայ երուսաղէմի հանդէպ։

Ուշագրաւ երեսոյթ մը, որ չափով մը
կը յատկանչէ Երուսաղէմի գաղափարին
զործած տպաւորութիւնը սիրտերու վրայ,
այն զիմումն է զոր Գանձիրէի և Աղեք քսան-
զրիոյ մէջ Ազգ . Վարժարաբաններու աշա-
կերաններէն իրը տամանեակ մը տղաքններ
ըրած են Ս. Յակոբեանց Ժաւաննգաւոր սան
արձանագրուելու համար : Եկեղեցական կըր-
թութեան կամ կրթոււած եկեղեցականու-
թեան սկզբունքին համար բոլորովին անբեր
դաշտ մը պէտք չէ նկատուի մեր ժողո-
վուրգին հոգեոր կեանքը . որոմ շատ ցան-
ուած է հոն արդարեն, բայց զիտակից եւ
մաքուր ձեռքեր պիտի կրնան փրկել հունձ-
քը, իթէ կարենան հսկել և զործել սիրով
և խմատութեամբ :

Վաղնջական հսութեանց և թանգարա-
նական պատորութեանց երկիրն է Եղիսպ-
տառ. բայց պատուիրակութեան անդամները
զբժեցին կրցած, քսանօրեայ այդ ժա-
մանակամիջոցին, զբաղել պատմական կամ
զիտական հստաքրքրաշարժութիւններով

նոյն իսկ, գրաւուած ըլլալով իրենց պաշտօնին վերաբերեալ պարտականութիւններով և պատշաճութիւններով։

Ընդունելութիւններ, արուած կամ ընդունուած այցեր, եկեղեցական և զպրացական հանդէսներ, պատուասիրական խըմբումներ, ասոնք եղած են իրենց ժամանցը շարժման մէջ զնող կամ լիցնող իրողութիւնները, որոնց իւրաքանչիւրէն ամէնքնալ ունին գեղեցիկ յիշատակներ միայն։

Եկեղեցական հանդէսներուն ամէնէն տպաւորիչներէն մին եղած է առաջինը, այն՝ որ տեղի ունեցած է Գահիրէի Ս. Լուսաւորիչ Եկեղեցոյն մէջ, երբ, պատարազի միջոցին, «Էլուսաւորեամ» երուսաղէմո շարականէն և սրտաթունդ անկեղծութեամբ տողորուն իր ուղերձէն վերջ, որու մէջ Երուսաղէմի Միաբանութեան իր ընտրած պետին հանդէպ զգացած սիրոյ անկեղծութիւնը կ'աղաղակէր, Ամբատ Սրբաղան և զիապոսի Առաջնորդին ներկայացուցած է երուսաղէմի Պատրիարքութեան նշանակ լանջախաչն ու պանակէն, ժողովուրդին երշկուղած լուսութեանը մէջ։ Խորհուրդի մը ամբողջ պատկառանքն ու սրբութիւնը պատկերացած է այդ տեսաբանին մէջ, երբ երկու եպիսկոպոսներէն մին կը խօսէր սրտազին ու միւսը կը լսէր զլիխիոր, յետոյ լըսպիկ խօսարհեցնելու համար իր պարանոցը մատուցուած լուծին առջեւ։

Կրօնական միւս սրտազրաւ պաշտամունքներն եղած են անտարակոյու հրամեշտի զոյց պատարազները, զորս Եղիպատոսի նախորդ Առաջնորդը մատուցած է Աղեքսանդրիոյ և Գահիրէի եկեղեցիներուն մէջ, նոյնիւնքը 15ի և 22ի կիրակիներուն, առական մնե օրերուն իսկ հազուագէպ հոծ բազմութիւններու ներկայութեանը։ Ժողովուրդը իրապէս եղած է այդ օրերուն, ոչ այնքան պատարազի պատրիարքական հանդիսութիւնները զիտելու, այլ իր բազմամեայ հոգեւոր պետին, տասնեւութ տարիներ իր եկեղեցական կեանքը պայծառ և իր ընմը կենդանի պահող կրօնաւորին հետ վերջին ժամ մըն ալ ապրելու համար հոգեւոր հաղորդակցութեամբ։ Աննախընթաց այն լրջութիւնը և խորապէս պատկառու այն յարգանքը զոր ցոյց տուած է անիկա Եկեղեցոյ մէջ, եւ ցնծազին խանդավառութիւնը զոր զգացած է պատարազի աւարտումէն ետքը եկեղեց-

ցոյց բակերուն և Առաջնորդարաններու մէջ, այդ կերպով միայն կը բացատրուին։

Հրաւիրակները լաւագոյն տպաւորութիւններ կը պարագն նոյնպէս կարգ մը գրպրոցական հանդէսներու կամ խմբումներու, զորս երկու քաղաքներու ազգային կամ անհատական Հայ Վարժարապանները, Պօղոսեան, Գալուստեան, Նուպարեան, Պէրպէրեան, Մանիսալեան, Թաշճեան և Հայկացնեան սարքած են այս առթիւ կամ այս միջոցին։

Ամէնքը, աշակերտներ և ուսուցիչներ, իրենց սրտազեղ արտայայտութիւններով վկայած են միայն այն բարձր չահազըրգուութեան, զոր Երուսաղէմի արդի Պատրիարքը ազգային գաստիարակութեան հանգէպ ցոյց տուած և զործադրած է միշտ, իր տասնեւութեամեայ պատշտանավարութեան միջոցին, իր աջակցութիւնն ու պաշտպանութիւնը չխնայելով ո՛րքան ազգային նոյնքան անհատական այդ կրթարաններուն։

Այս վերջիններուն մէջ այդ տեսակետով ամէնէն բախտաւորը եղած է Պէրպէրեան Երկրորդական Վարժարապանը, որուն եզրիպտոսի մէջ հիմնարկութիւնը և եօթնամեայ զոյութիւնը, ինչպէս կը վկայեն ամէնքը, ամենամեծ մասամբ գործն է Թորգոսի Սրբազնի։ Այդ պատճառաւ, բնականարար, ամէնէն սրտայոյզը եղած են, թէ իրեն և թէ անոնց համար, հանդիպումի այն պահները, ուր բաժանումի մորմոքը խոռված է ամէնուն ալ սիրալ։ Հրաւիրակները պիտի չկրնան բնաւ մոռնալ նոյ. 8ի կիրակի երեկոյեան հանդէսը՝ այդ վարժարանին մէջ։ Հաստատութեան Հիմնադրին ծննդեան 80րդ և իր Վարժարանին զոյութեան 55րդ տարեցարձին նուիրուած այդ հաւաքումին մէջ Պ. Օննիկի կշռուած ճըշդումներուն և արժէքաւոր խորհրդածութիւններուն, Պ. Շահանի՝ երկրորդական կրթութեան վերաբերմամբ հայրիկին տեսութեանց չքեղ վերլուծումներուն, և աշակերտներուն կազմած փառաւորումի տողանցութեան և ծաղկաձններու ընդմէջէն կամ մօտէն անոնք լսած ու տեսած են շարունակ Փիրենց Սրբազնին կրթանուէր տըքնումներուն հանդէպ երախտազգած սիրտերու այն տրամադրութիւնը, որ ստուգապէս անոյց յոյզերու բերկրանքը տուած է իրենց։

Բայց ժողովրդային խանդավարութեան-

և սիրոյ աւելի թանձրացեալ արտայայտութեաններ եղած են ապահովաբար ճաշի անհատական և թէլի հանրային այն սեղանները, որոնք քանիցս տրուած են Ն. Ամենապատութեան և իր պատ. հրաւիրակներուն ի պատիւ, երկու քաղաքներու մէջ ես, իրենց չուրջ հաւաքելով Եզիդատահայ հասարակութեան ամէնէն ընտրեալ և պատուաւոր գէմքերէն բազմաթիւ հարիւրաւորներ: Այդ հաւաքումներուն մէջ առաջինը եղած է «Այժմմիկ» Հայ Տիկնանց Բարեսիրական Ընկերութեան՝ Սրբազնին ամէնէն շատ համակրած միութեան՝ սարքածը, որ տրուած էր ամիսներ առաջ, պատրիարքական ընտրութեան սկիզբի օրերուն: Հըրաւիրակները լսած են միայն այդ հուտաքոյթին թողած տպաւորութեան մասին. բայց ներկայ են գտնուած այն միւսներուն, զորս Բարեգործականը, Պէրպէրեան Վարժարանը, Նուպարեան Վարժարանը, Հայկազնեան Կրթարանը և Գահիրէի ու Աղեքը սանդրիոյ ազգ. իշխանութիւնները տուած են, վարժարանները իրենց յարկերուն տակ, միւսները երկու քաղաքներուն ամէնէն չքեղ հիւրանոցներուն՝ Գոնդինանդալ և Քլարիճ պանդոկներուն մէջ: Այդ սեղանները, իսկապէս մտաւոր ու բարոյական վայելքի կոչունքներ են եղած. հոսած են Եղիպատահայութեան ամէնէն ականաւոր մըտաւորականները, Պ. Պ. Լեռն Մկրտիչեան, Միքայէլ Կիւրճեան, Շահան և Ծննիկ Պէրպէրեաններ, Փարեզին Տիւրէրեան, Վեր. Խանդամուր, Լեռն Թաշճեան, Տիզրան Ասատուր, ազգ. իշխանութեանց կողմէ հին և նոր ժողովականներ, քահանայից դասէն ներկայացուցիչներ, Մամբէրէ Վարդապէտ և Կաթ. Հայոց առաջնորդը Գեր. Գուգեան: Ամէնքն ալ իրենց սիրուն ու անկեղծութիւնը դրած են իրենց խօսքերուն մէջ, դրուատիքը հիւսելով Թորգում Սրբազնի բազմակողմանի բարեմանութիւններուն, բայց ամէնէն աւելի օրուան մարդուն մէջ պանծացնելով ճշմարիտ հոգեռորականը, և օրուան գէպին մէջ՝ Հայ Եկեղեցւոյ ոգին: Հրաւիրակներուն պետը Սմբատ Սրբազն, Հայ հասարակութեան կողմէ իր Հոգեոր Հովիւին և իր Եկեղեցին նկատմամբ այս հոգելից վերաբերմունքէն իրապէս զգածուած, քանիցս իր սրտազն արտայայտութեանց չեչտը խառնած է այս ողեսրու-

թեանց մէջ, ընդհանուր գնահատութեան արժանի ըլլալով ինքն ալ:

Պատուիրակութիւնը մասնաւորապէս ամենամեծ հրճուանքով հաստատած է պետական և քաղաքական և օտար կրօնական շրջանակներու մէջ ևս Ն. Ամենապատութեան վայելքած համարումն ու համակրանքը: Սմբատ Սրբազնն ներկայ եղած է եւ զիապոտի Օգոստ. Վեհապետին, Կառավարութեան մեծանուն Վարչապետին, ու երկու քաղաքներու կառավարիչներուն ըրած սիրավիր ընդունելութեանց, ու միւս անդամներէն ոմանք կամ ամէնքն ի միասին՝ Եղիպատուի Բրիտ. Բարձր Կոմիտեին, համագգի կաթոլիկ-և բողոքական հասարակութեանց պետերուն, որթոստքս Յունաց և Ղպտիներու պատրիարքներուն, Զրէից բարունապետին, Շուէտի պատուական զեսպանին և ուրիշներու այցելութեանց, ու ամէնքն ալ գոհունակութեամբ համակուած միշտ:

Պաշտամունքի, հանդէսներու, այցելութեանց, հաւաքոյթներու և ամէն կարգի խմբումներու միջոցին կրուած տպաւորութեանց մէջ ինչպէս բոլոր ներկայից՝ նոյնպէս հրաւիրակներուն համար ամէնէն քրաւիչն է եղած, սակայն, Սրբազնին խօսքը. ուկի թելն է եղած ան որ կ'անցնի բոլոր կտորներուն, հանդիխառն բոլոր տեսակներուն և մասներուն մէջէն, ամէնքը միաւորելու համար կարծես միակ ամբողջի մը մէջ: Ու խօսած է ան իր մաքուր հայերէնին, իր կըռաւոր և յատակ արտասանութեան մէջ մէն մի անդամին սրտասուչ պատգամի մը դասն ընդելուզելով միշտ:

Գաշիրէի Եկեղեցիին մէջ, յանուն երրուաղէմի Միաբանութեան Սմբատ Սրբազնի իրեն ուղղած հրաւէրին պատասխանելով, հոգելոյս Գուրեան Սրբազնի յիշտակը ոգեկոչելէ վերջ, ըսած է յուզումէն գողղղացող ձայնով մը. «Էնծի ուղղուած հրաւէրին մէջ ես իր ձայնը կը լսեմ ամէնէն աւելի, պիտի երթամ, Սիոնի սուրբ բարձունքին վրայ իրմով սկսած նուիրական գործին տանելու իմ տկար բայց անկեղծ սրտիս բովանդակ նուիրումը». ու բացարած է թէ իր լմբոնումին մէջ ինչ էր երրուաղէմի պաշտօնին խմաստր:

Աղեքսանդրիոյ իր հրաւէշտի քարոզին մէջ, Առաքեալին խօսքը փոխ առնե-

լով ըսած է . «Հոգիով կապուած կ'երթամ նրուսաղէմ» . ու վերլուծած է նշանակութիւնը հոգեւոր կապանքին , այսինքն իր ուստին , որ մինչեւ իր կեանքին վերջը զինքը պիտի կապէք երուսաղէմի խտէալին :

Բարեգործականի թէյասեղանին , Միութեան գաղափարը տարփողած է , այդ կազմակերպութեան ներքին մեծ ոյժին իրացեւ մէկ նոր ապացոյցը մատնանշելով այն իրողութիւնը թէ , հակառակ կանխակալ կասկածներու , իր հիմնադրին մահէն վերջ չխորտակուեցաւ ան . «Նուպարի գաղազը , ըսած է , այն փորձաքարը եղաւ , որուն վրայ միանդամ ընդ միշտ ստուգուեցաւ իր երկնած ու կերտած գործին կենսունակութիւնը» , ու փափաք յայտնած է որ Ազգը աւելի եռանգով եւ հաւատքով ըլքապատէ Բարեգործականի հայրենասէր նոր նախադահը :

Աղեքսանզրիսյ թէյասեղանին , ներկայացուցած է երուսաղէմի Վանքին աղզային , պատմական , բարոյական և եկեղեցական բարձր արժէքը , և դերը Միաբանութեան , որ բանակներու կատարած գերէն է կատարած , յաջորդական դժուարութեանց և բարդութեանց մէջ հըրաշալի քաջութեամբ և անձնութիւնութեամբ պաշտպանելով միշտ ազգին իրաւունքները . «Փեղարուեստական հնութեանց արժէքներէն աւելի , ըսած է , պէտք է հիանալ հնագանձարանուած բարոյական և հոգեւոր այն արժանիքներուն վրայ , որոնց իր պարտի Հայ Ազգը երուսաղէմի իր նախանձելի զիրքը» :

Գահիրէի ազգ . իշխանութեանց տուած մեծ թէյասեղանին , խօսած է Եղիպտահայութեան պատիւն ու համբաւը իր բարձրութեան վրայ պահելու ստիպողականութեան մտախն . «Անցած կը թուի , ըսած է , այն շրջանը ուր նախ մեծամեծներու և ապա մեծատուներու հմայքովը կը մեծնար

մեր փոքրիկ գաղութին անունը այս երկրին մէջ , ու հասած պէտք է համարիլ այժմ նոր այն շրջանը , ուր մեր հասարակութիւնը պէտք է մեծցնէ այլնս իր զիրքը այս երկրին պետութեան , ազգին , օտարներուն և իր խէկ առջն , պարկեշտ՝ խաղաղ և աշխատասէր ժողովուրդի իր կեանքովը» :

Խօսած է բոլոր գպրոցներուն մէջ , աշակերտական պարտաճանաչութեան և աղզային գաստիարակութեան անհրաժեշտ կարսորութեան վրայ , յուզելով ամէնքը եւ յուզուելով ինքնին : Եւ վերջին խոր յուզմունքի մը մէջ , լուծ է այն ատեն միայն , երբ նոյ . 25ի իրիկնադրէմին իր խնամքին տակ հոյակերտած Գահիրէի Ս . Գր . Լուսաւորիչ եկեղեցոյն իննեակ զանգերը իր հուսոկ միկնումին ժամը հնչեցուցած են , զօղանջի սարսուռը տալով իր և ամէնուն սիրտերուն : Այդ լուսթիւնը շարունակուած է մինչև վերջը , մինչև այն վայրիկեանը , ուր գնացքին պատուհանէն իր աջը վերջին անգամ օրհնութեան ողջոյնը կը բաշխէր կայարանի ընդարձակ մայթին վրայ խըռնուած անհամար բազմութեան , որ եկած էր իր մեծարանքին վերջին համբոյը ընդայէլ իր սիրելի Հոգեւոր Հովիւին :

Տպաւորութիւնը , զոր հրաւիրակները կրած են եղիպտահայ հասարակութեանէն ; եղած է իրենց համար շինիչ և չքեղ բան մը : Նեղոսի ափերուն վրայ անոնք տեսած են ազգ . կազմակերպութեամբ օժտուած և մտաւորական արժէքներու հանգէալ յարգալից և երախտագէտ ժողովուրդ մը , որ կը ձկուի լաւագոյն ապագալի , և որ ապահովարար պիտի չվրիպի իր ուղիղ ընթացքէն , եթէ շարունակէ ապրիլ ու գործել այն խմաստութեամբ որ իր նկարազրին ամէնէն տիրական զիծն է եղած ցարդ :

Ս . Կ . Ն .